

Պահի ուղեմ որ ով ման, ոսքի մինչպես նեռաւոր Անակնեալ մէկ պահուն կու այ հարուածն իր մեզի, Տայիր հարուածդ ինձ այդպէս բայց զլացափի բադ ինձի Մօկեցմիդ Տայլ առ Տայլ բզգացարքինն ահաւու։ Կարծես Տէրը լսեց իր խնդրանքը ու խաղաղոքէն, դաւադիր մահը անցուց զինքը երկու կեռնքերը իրարմէ բաժնող (Կամ իրար միացնող) նեղ կամուրջէն . . .

Իր նկարագրին ամենէն յատկանշական գիշը եղաւ իմասութիւնը։ (Որոշած էի Հիմոստուն Հօտապիհաց ունինալ իրը խորագիր)։ Բայց ոչ իմաստութիւն մը, զոր մարդիկ կը փորձեն գնել գիրքերէն։ Եղիշէ Պատրիարք անցաւ վանական երեք տագնապ-պայքարներու մէջէն, բայց մեաց մեծասիրաց ու անյիշալար բոլոր անոնց նկատմամբ՝ որոնք անտեղի կիրքերէ կամ անձիշդ տարածայնութիւններէ տարօւած՝ իր դէմ շարօդի կամ խիզախել էին փորձած։ Ժողովուրդի ընդգիմադիր տարրին մէջ էի ես ալ, նոյնիսկ գրաւոր կերպով ալ արտայայտուած իր դէմ, առաջգական կեղծանունի մը ներքեն ծուարած։ Կը կարծէի թէ ուրիշ շատերու նման իրեն համար ալ գալտնի կը մեար ինքնութիւնը այդ յօդուածագրին։ Մեծ եղաւ զարմանքս երբ օր մը իմացայ (ոչ անշուշտ իրմէն) թէ գիտէր նեղինակը այդ գրութեան։ Զօրմանք՝ անոր համար որ երեք տառը խօսքը շէր ըրած ինծի, ցոյց տալով իմ դէմ նոյն քաղցր վերաբերմունքը ինչ որ ունեցած էր իր համախոններուն ու ամենէն մտերիմերուն իսկ հետ։ Թորգոմ Պատրիարքի առաջին այս ձեռնատունը և անոր վրայ հիացող այս մեծ հոգեգորականը (իր իսկ բառերով՝ «իր աշխարհահայեցքը շատ նման եղած է Թորգոմ Պատրիարքին») անոր նման ինկաւ յանկարծակի, Փետրուարի ցուրտ գիշերուան մը սկզբնաւորութեան։ Հետաքրքրական է դիմել տալ որ իր թաղման թուտկանը (11 Փետր.) մէկ օրով միայն կը կանիփէ Գուշակեան Պատրիարքի թաղման թուտականը։

Կը խոնարհմ իր անազօտ ու անթառամ յիշատակին առջեւ։ Յաւերժամափիւռ լոյս իր բարի հոգիին ու հանգիստ՝ իր վատակարեկ սոկորներուն։

Գ. ՃԱՐՄԱՐ

ԵՂԻՇԵ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՄՏԵՐՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Եղիշէ Պատրիարքի մեկնումով, արտասահմանը կորսնցուց իր փորձառու և տիրական դէմքերէն մին, Ամէն անոնք որ Երուաւազէմ հասակ առած նո՞ն կը յիշեն զինք իրը երիտասարդ վարդապետ, Լուսարապետ և Պատրիարք։ Մեր հայրենի հողէն բխած և անոր յատկութիւնները մարմեաւորող հայորդին էր, որուն զլացուեցաւ այցելութիւնը իր ծննդավայր Վասպուրականի, բայց որ իր հոգեկան թախչքն ու ապրումները հարազատօրէն արտայալող գրիչով ճախրեց հայրենի լեռներու և գաշտերու վրայէնւ իր գրութիւններուն մէջէն կարելի էր զգալ և շշափել հայրենիքի բնութիւնը։ Կը խօսէր յաճախ Վանայ գիւղերուն, սրբավայրերուն, գետերուն, բերդերուն և բերքերուն առատութեան մասին։ Անոնց ընթերցումը առաւել ես կը բացավակէ այդ հուռաւոր և հոյատեսիլ բնութեան կարսոը տարագիր հայու սրբէն ներս։

Հակառակ ներկայ հայութեան աննախանձելի գիրքին, երկրիս քաղաքական անվաստ պայմաններուն և կարգ մը բարոյական կարգախօսներու այլագունումին, Եղիշարդ կ'առ անձնանար իր աշխատանկակը և կը ստեղծագործէր, առանց ցոլացնելու իր գրութիւններուն մէջ յուր առհատութեան ամենայետին հետքը։

Մեր վերջին յիսնամեակին, Եղիշէ Ֆուրեան, Թորգոմ Գաւշակեան, Մեօրոպ Նշանեան և Կիւրեղ Խօրոյէլեան Պատրիարքներու ժառանգին և շունչին վկան էր ան, մեր վերջին օղակը մեծագործ Պատրիարքներու սերունդին։

Երբ որոշ (անել կամ դժուարալոյց) կացաւթեան մը առջև ամէկն յոյս կը շքանար, իրն էր վերջին խօսքը և ինքն էր վերջին յուսադրողը։

Մեր ժամանակակից պատմութեան դէմքերուն և պատմական անցքերուն մօտէն ծանօթ անձնաւորութիւն մըն էր Եղիշէ Պատրիարք և իր դատողութիւններուն մէջ անդիջող, անաշառ և անկողմանկալ։

Երկուր պահեր անցուցած էր Լեռն Փաշայի, Գոլովոստ Կիւլաչնկեանի, Նիկոլ Աղբուլեանի, Արշակ Զօպանեանի և վերջին 70 ամեակի հայ մտաւորականութեան ականութեար այլ գէմքերու հետո Հայկական սփիւռքի բարեւուրան, հին և նոր կորիքներուն ու տագնապներուն ծանօթ և կնդանի վկան էր խոսակցութիւն մը Եղիշէ Պատրիարքի հետ շատ դիւրաւ կը փոխադրէր մեզ մեր գարու քանական և երեսունական թռւականները։

Վանայ աշխարհէն գիւղապետի մը զաւակն էր Եղիշէ Պատրիարք, աշխարհ մը՝ ուր գտանգր ամենուրեք էր։ Ունէր իր ճննդագայրի բնութիւնն հարացութիւնը և անկարու գերբնական ու երեսունական առաջնորդութիւնը էր։ Հայութ էր ան իր հայ երր մեր ազդին արժանաւ պատուութիւնը նժարին մէջ ույսու։

Բնառուը հնարամութիւն ունէր և պատուատարան էր։ Անձ դաստիարակ էր ան։ Հակառակ իր յուսածողած տարիքն, կորճ բնդէսուումէ մը ետք շարունակեց դաստիարակել երիտասարդ սարկաւութներ, միշտ քաջայերելով տաղունդները, որոնք էր յայտնուէին Հայ Եկեղեցեւոյ սպասին զինուորագրուելու յօժար սարկուադներուն մօտ։ Հակառակ արտաքին երեսը թներուն, Եղիշէ Պատրիարք խորաքին մէջ աւանդապան էր, մանուսնդ երբ հարդր կը վերաբերէր։ Արող Յակոբեանց Մայրութանքի ներքին կեանքին և դարձւ աւանդութիւններուն, որունքնեան էր աչքին առջեւէն կը առդանցէին Եղիշէ Պարեան և Թօրգոմ Գուշակեան Պատրիարքները, զարս ընտրած էր իրեն յարացոյց։ Բայց աւանդութիւնը մշանջենաւորուելու համար կը կարօտի հաւատաւոր առաջեաներու և հետեւորդներու, և այսօրուան Ասղիմանայ իրականութեան մէջ դժբախտաբար կը պակսէին այդպիսիներու թիւը անեցնող պայմանները։

Եղիշէ Պատրիարք մէծ պաշտպանն էր Ա. Տեղեաց մէջ հայոց իրաւունքներուն, իր օրով ամբողջացաւ Ա. Յարութեան Տաճարի նորոգութիւնը, որով յաչս ստու

րաց՝ հայաց բաժինները կրնան պատռաւարեր ձեռվ ներկայանալ ունէ բժախոնդիր այցելուի։

Ս. Աթոռը մէծ նեղութեանց ենթարկուեցաւ հայթայթելու Ա. Յարութեան Տաճարի նորոգութեան հարկաւոր խոշոր գումարները, մանաւանդ որ չունէինք մեզի նեցուկ կանգնող պետութիւն մը, ինչ որ էր պարագան միւս իրաւատէր համայնքներուն։ Հակառակ իր ճկունութեան և դիւրաստիական խառնուածքին, բացարձակապէս անզիջող էր հանդէպ մեր իրաւանց։ Եւ իր այդ անդրդուելի և անխախտ կեցուածքը զօրացուցած է Միարանութեան կամքը և նախանձախնդրութիւնը։

Եղիշէ Պատրիարք տեսիլքի մարդ էր, իր թռիչքով՝ ներուսապաշտ և կոստարելու պաշտ կեանքը կը սիրէր և կը հաւատար անմանութեան, Երկուր տարիներու պատրիարքական վիտորիալի շրջանէ մը ետք կ'իյնար յանկարծաման, ակնթարթի մը մէջ, նման իր սիրեցեալ թորգոս Պատրիարքին։

Որոտանը վերջին տասնամեակին պայքարեցաւ անտրառունց և կուրծք տրւաւ գտանգներու, իրքն աննկուն պաշտպանը սրբազնութիւնը տակաւածքներու, իր վերջին փաթորիալի շրջանէ մը ետք կ'իյնար յանկարծաման, ակնթարթի մը մէջ, նման իր սիրեցեալ թորգոս Պատրիարքին։

Արոտանը վերջին տասնամեակին

պայքարեցաւ անտրառունց և կուրծք տրւաւ գտանգներու, իրքն աննկուն պաշտ-

պանը սրբազնութիւնը տակաւածքներու, իր վերջին փաթորիալի շրջանէ մը ետք կ'իյնար յանկարծաման, ակնթարթի մը մէջ, նման իր սիրեցեալ թորգոս Պատ-

րիարքին։

Իր վերջին փաթորիալ էր գրական է-ջերով ամբողջացնել կերպարը հայ ֆետայիին, վեր առնելով անոր զոհողութեան ոգին և միշտ կ'րուէր։ Էջայ գրականութիւնը տակաւին իր տուրքը շէ վճարած այդ ներուսական մաստիկներուն։

Վերջին երկու տարիներու ընթացքին, Հայաստանի երկրաշարժը և Պատրիարքան դէպքիրը շատ բան խորտակեցին իր մէջ։ Վերջին օրուան մեր հանդիպման ընթացքին իօկ անդրդարձաւ Պատրիարքաւալի դէպքիրուն։

Եղիշէ Պատրիարք մեկնեցաւ այժ աշխարհէն վշտանար բայց անդրդուելի, և շինեցաւ պատնէշի վրայ։ Ս. Աթոռը կորունցուց իր քաջարի բերդապանը և մինան զեկալարը կը խոնարհինք իր անման յիշտակին առջև։

Դէմիր Հինդեան